

բունակէ . սերը [հոն վերադառնա]ս [պիտի  
րերեմ] զանոնք (հոն) քու առջեղու : ' Ե tmy  
լե՛ նախագասութիւնը տառապէս կը նշա-  
նակէ սմբէ րեցուիր զայրութ(սվ)» : Բայց  
յստակօրէն ml'ի ձեւ մընէ . ինչպէս Banethը ,  
Cowley և Driver կանխաւ թելադրած հն :  
Բնագիրը կ'արդարացնէ բարկութեան զա-  
դափարը և յստակ կ'ընէ թէ արտայայսու-  
թիւնը կը զործածուէր արամերէնի և աք-  
քատերէնի(8) մէջ : Եթէ եզեկիէլի ժԶ . 30ի  
'mlhը տարրեր ձեռով ձայնաւորուէր (առա-  
ջին դէմք եզակի նիփալ ՝emmalehը թելա-  
դրուած է)(9) . պիտի նշանակէր սէցոււած  
եմն զայրոյթօվ դէմգ : Ասիկա շատ լաւ կը  
յարմարի եզեկիէլ ժԶ . ՅՈՒՆ : Պատմէնէ  
վերջ բոզ երուսալէմի անհաւատութիւն-  
ները , եզեկիէլ կը ներկայացնէ ենովայի  
պատգամը . «Ո՞րքան զայրացած եմ քեզի  
դէմ» :

### JOSEPH A. FITZMYER

(The Catholic Bible Quarterly,  
Հոկտ. 1961, Համար 23, թիւ 4):

Թրգմ. ԱՆՈՒՇԱԽԻԱՆ ՎՐԴ. ԶՂՋԱՆԵՍԻՆ

(8) Եզեկիէլի բնագիրը , անշուշտ , երրայե-  
րէնով է , բայց libbatēkի պահուած ձայնաւո-  
րումը բնագրին մէջ արամական և աքքատա-  
կան արտայայտութեանց իմաստի յարմարու-  
թեամբ , կը թելագրէ թէ նախագասութիւնը  
ընթացիկ էր նաև երրայերէնի մէջ : Կրնայ  
եղած ըլլալ նաև փոխ առնուած աքքատա-  
րանութիւնն մը արամերէնի մէջ : Որովհետեւ լե՛  
ձեր պատիւրոսին մէջ տարօրինակ է . կը թուի  
անուան բացարձակ ձեր ըլլալ Դժբախարար  
չէ ձայնաւորուած : Աքքատերէն libbatu բառը  
սովորաբար իրրեւ յոդնակի զործածուած է  
(ինչպէս T. Bauer, Muss-Arnold, Driver, Dhomre  
ևուրիշներ) . ասիկա կրնայ ցոլացուած ըլլալ  
երկար և ի մէջ որ պահուած է libbatēkի մէջ :  
Եթէ սկզբնական իդական վերջաւորութեան  
էն պատահաբար իրրեւ արմատ նկատուէր  
(ինչպէս qeset < qastuի պարագային , երրա-  
յական յոդնակիով զ satot) իր յոդնակիի ձա-  
գումն ալ անըէ պիտի կորսուէր և պարզապէս  
իրրեւ libbat պիտի անցնէր արեմտեան սեմա-  
կանի մէջ : S. Iwryն ինձի թելադրած է թէ  
այս ձեր ելից Ք. 2ի labbat —— es առեղծուա-

### ՀԱՅԿԱԿԱՆ ՎԼԵՎԵՐ

### ՆՈՐ ԳԵՏՏԻԿ ԿԱՄ ԳՈՇԱՅ ՎԱՆՔ

ՏԵՂԱԳՄԱՆՆԵՐՆ . — Նոր Գետիկ վանքը  
կը գտնուէր Արցախ նահանգի Քուստի զա-  
ւառին մէջ , Գետիկ կամ Տանձուտ կոչուած  
հարթակի մը վրայ . Երեք կողմերէն ըրջա-  
պատուած էր անտառապատ բարձր լիսնե-  
րով , և բաց էր միայն արևելիան կողմը .  
— Հ. Եղիազարեան , Էջմիածին , 1959 ,  
Մայիս , էջ 46 :

ՊԱՏՄԱԿԱՆՆ . — Նոր Գետիկ վանքը  
հիմնուած է 1191ին , Մխիթար Գոշ Վար-  
դապետի կողմէ , և այդ պատճառով կոչ-  
ուած է նաև Գոշայ վանք : Իրեն աջակից  
եղած են Վախտանգ իշխաննը և ամուսինը  
Արգու խաթուն : Աւելէր երեք եկեղեցիներ ,  
կառուցուած յանուն Ս . Աստուածածին , Ս .  
Դրիգոր Լուսաւորչի և Ս . Կարապետի :

Փոշայ Վանքին վերաբերող կարեսը տե-  
ղեկութիւնները կրնանք ամփոփել սապէս :

1 . — Վարդան Վահանայր . — Իր օրով ,  
1197ին , և Մխիթար Վարդապետի ջանքե-  
րով , կ'աւարտի չինութիւնը Ս . Աստուա-  
ծածին միծ ափառ եկեղեցին , որուն հիմ-  
նարկութիւնը կատարուած էր եօթ տարի  
առաջ . 1191ին . — Կիրակոս , Վահանայր . էջ  
111 : Բարխուտարեանց , Արցախ , էջ 350 :

2 . — Մխիթար Գոշ . միծ հոչչակ կը հօնէ  
իրրեւ զիտուն վարդապետ և ամէն կողմերէ  
աշակերտներ կը դիմին Գետիկ ուսման  
տեհով վառուած : Այդ աշակերտներուն  
մէջէն ամենէն նշանաւորները եզան Բորս  
Մելիտինեցի , Վահանական Վարդապետ և  
Մարտիրոս Վարդապետ :

ձային ձեին հետ կազ ունի որ նոյնպէս տար-  
բեր ձեռով պէտք էր ձայնաւորուէր :

(9) Վերջնական հէ փոխանակ alephի հոս և  
նմանօրինակ lamedh aleph բայերու պարագա-  
յին , տես Gesenius — Kautzsch — Cowley, Hebrew  
Grammar (Oxford , 1946) , էջ 75 :

Միսիթարք Իբրահիմ կը վասնանի, 1213ին. և  
կը թաղուի իր յատկապէս շինել տուած  
Համբարձման փոքրիկ եկեղեցին մէջ. —  
Կիր., էջ 112—5.

3. — Մատքրոս Վարդապէս, 1213—33,  
— իմաստուն և շինարար առաջնորդ մը  
եղած է. իր ժամանակ կառուցուած են  
Ժամատունը և Գրատունը. զործակցու-  
թեամբ հիւսն Միսիթարք. — Կիր., էջ 115—  
6. և էջմիածին, 1959, Մայիս, էջ 50.

Հիմնարկած է նույն Ս. Գրիգոր Լուսա-  
լուսի տաճարը. որուն շինութիւնը ընդ-  
հատուած է առար արշաւանքներու պատ-  
ճառով, և հետազոտին, 1241 թուին, վեր-  
ջացուցած է Գրիգոր Կապալեցի իշխանը.  
— Էջմիածին, 1959, Յունիս, էջ 55.

Իր չըջանին նոյն վանքին մէջ ոնած և  
ուսած է Կիրակոս պատմիչ. ինչպէս կ'ըսէ  
ինքը (էջ 115, 135).

Իսկ Ստեփանոս Գրիշ, 1232ին, օրինաւ  
կած է Աւետարան մը. Զաջուռ իշխանի  
զատեր վանինիի պատմէրով. — Յիշտ.  
Զեռագրաց, էջ 881.

Մարտիրոս Վարդապէտի կամաւոր հրա-  
ֆրումէն ետքը իրեն կը յաջորդեն սակա-  
չօրեայ տեսողութեամբ.

4. — Միսիթարք,

5. — Յովսափ,

6. — Աբրահամ Վարդապէս,

7. — Skr Յովհաննես Արմանեցի, որ հ-  
պիսկոպոս կը ձեռնադրուի 1256 թուին. —  
Կիր., էջ 116.

Միսիթարք Գրիշ, 1273ին, Կ'օրինակէ  
Հայաքածոյ մը. — Ոսկեան, Արցախի Վան-  
քերը, էջ 200.

8. — Ղասապ Վարդապէս, 1283:

Ցիշեալ թուականին, Մանազկերտացի  
Ճար իշխանը. որդի Աւետիկ և Թագուհուոյ,  
կարես նուէրներ տուած է Վանքին. —  
Արցախ, էջ 350. Ամբատեանց. Գեղար-  
քունի. էջ 174. Ազգագրական Հանգէս,  
Ժ. Գրիք, 1903, էջ 28 (44). Բնաշխարհիկ,  
էջ 488.

9. — Անազիս Վարդապէս, 1291. —  
Այս թուականին երկու եղբայրներ, Դաստա-  
պէտ Վարդապէտ և Կարապէտ, շինել  
տուած են եռայարկ զանգակատուն մը, որ

Հայաստանի մէջ շինուած հնագոյն զանգա-  
կատուններէն մին է. — Արցախ, էջ 353:  
էջմիածին, 1959, Յունիս, էջ 51.

Նոյն թուականին Վարդապէտ Պօղոսը  
կանգնած է զմայլելի խաչքար մը. — էջ-  
միածին, 1959, Յունիս, էջ 55.

Նոյն թուականին կառուցուած է նաև  
վանքին պարիսպը, որուն ոչ մէկ հետքը  
մնացած է այժմ. — Նոյն, անդ.

Երկու տարի հտքը, 1293ին, Յովհաննէս  
Կարնեցի, որդի Գայլածագի, նուէրներ տա-  
լով կը միաբանակցի Ս. Աստուածածնին.  
— Արցախ, էջ 351. և էջմիածին, 1953,  
Մայիս, էջ 51.

1301ին, Ճարի որդի Թաղարգինը Վան-  
քին նուէրներ տալով կը միաբանակցի. —  
Նոյն, անդ:

1345ին, Պետրոս Վարդապէտ խաչքար  
մը կանգնէ, ի պարոնութեան Արդութին.  
— Նոյն, անդ:

Երկար ընդմիջումէ մը հտքը կը յիշուին,  
10. — Մինաս Վարդապէս, 1662—94.  
— Ոսկեան, էջ 201. Գեղարքունի, էջ  
407 (78):

11. — Պատիր Վարդապէս, որ 1694ին  
յիշուած էր իրեն քաջ բարունապէտ,  
1700ին զարձած է առաջնորդ Սուրբ Ռուբ-  
ուսի Գոշայ. — Գեղարքունի, էջ 407 (78).  
408 (83).

## ՀՆՁՈՒՑ ՎԱՆՔ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. — Հնձուց Վանքը կը  
գտնուէր կարին գտաւախն մէջ, Հինձք  
գիւղին մօս: Կառուցուած էր յանուն Ս.  
Աստաւածածնի, ըստ տեղական աւանդու-  
թեան Մեծն Ներսէս Պարթևի կողմէ: Տա-  
ճարին զմբէթը ամբազդովին կարմիր քա-  
րերով շինուած ըլլայուն մենաստանը  
կոչուած է նուև Կարմիր Վանք:

ՊԱՍՄԱԿԱՆ. — Հնձուց Վանքը պատ-  
մական տեսակէտ յիշատակելի երկու  
շրջաններ ունի, տառջին ժ-ժմէ. դար,  
և երկրորդ ժմ. դար: Առաջին շրջանէն  
ծանօթ են երեք անձեր,

1. — Մարգիս Վանահայր, որ ժ. գարու կիսուն թարեզարդած է Վանքը. — Ասուղիկ, էջ 176:
2. — Յովսեփ Վանահայր, 980?—1007? — Սա հռչակուած է իր առաստ գիտութեամբ և գերամաքուր վարքով. — Ասուղիկ, էջ 185:
- Կը յիշատակուի թէ թուղթ մը գրած է, 1007 թուին, Բիւզանդիոյ Վասիլ Կայսեր, յունաց ծուզատկին առթիւ. — Մ. Առնայեցի, էջ 54:
3. — Գրիգոր Վ. թ. Հնձացի, 1029?—1059? — Գրիգոր Մագիստրոս իրեն ուղղած է չորս թուղթեր, լ.ջ.՝ լթ. — Կ. Կոստանեանց, էջ 89—96:
- Իսկ ուրիշ թուղթով մը, թիւ և, ուղղուած Կարսի Գագիկ թագաւորին (1029—1064), Մագիստրոս՝ Գրիգոր Հնձացին կը ներկայացնէ իրեւ հմուտ գիտնական, ինչպէս աստուածեղէն դաւանութեան նոյնապէս և արտաքին գրոց. և փափաք կը յայտնէ որ ան օգտաւի արքայական մատենադարանի գիրքերէն ապատարուն ընթերցմամբ: Պահաւունի իշխանը կը խնդրէ արքայէն միեւնոյն ատեն որ Վարդապետին ընծայէ նաև թժշկուկան դարման, վասնզի ցյոքնակուռ ընթերցմանց պատճառու տկարացած է ան. — Կոստանեանց, 96—8, 300—302:
- ԺԱ. դարու կէսերէն մինչև ժէ. դարու վերջերը Հնձուց Վանքը կը մնայ անյիշատակ: Ժէ. դարու վերջաւորութենէն մինչև ժթ. դարու սկիզբները իրարու կը յաջորդեն ութեակ մը վանահայրեր, որոնց գործունէութեան մասին հակիրճ տեղեկութիւններ կարելի է քաղել. այսպէս,
1. — Մարգար Սպիտակոպոս, 1697?—1717? — Իր օրով, 1699ին, Միթթար Մերաստացի, ապագայ արրան, Հնձուց Վանքը եկած է և տարի մը ուսուցչութիւն ըրած հոն գտնուող աշակերտներու Ապա առաջնարդ Մարգար Սպիտակոպոսէն ստացած է վարդապետական գաւազան. Բնաշխարհիկ Բառարան, Բ., էջ 331, Ազգագալառ, էջ 2697:
2. — Առաքել Վարդապետ, 1718—36. —
- Նորոգած է Եկեղեցին, և Վանքը պատաժ նորաշէն պարիսպով. — Հանդ. Ամս., 1950, էջ 155.
3. — Սղիտ Վարդապետ, 1737—1740? — Եինել տուած է իր նոխորդին՝ Առաքել Վարդապետի գամբարանը. — Նոյն, անդ.
4. — Յովսեփ Վարդապետ, 1741?—46. — Նոյն, անդ: — Սա 1720 թուին կը ստանայ Մեկնուրեանց ժողովածոյ մը, Կարսնեցի Թէոդոր Գրչի ձեռքով որինակուած. — Զեռ. Ս. Յ. Թ. 1408:
5. — Յակոբ Արենպիսկոպոս, 1747?—1770. — Իր օրով Հնձուց Վանք կը ժամանէ Ա. Էջմիածնի ընտրեալ Կաթողիկոսը՝ Սահակ Անագին, և անդ կը վախճանի 1763, Փետրուար 22ին. — Ազգագալառ, էջ 3018:
- Եօթ տարի վերջ, 1770 թուին, երկրոշարժ մը կը վլցնէ Վանքը: Յակոբ Արքեպոս. շինել կու տայ պարիսպը, որուն համար տուգանքի կ'ենթարկուի և Վանքը շատ ժամանակ ամայի կը մնայ. — Հանդ. Ամս., 1950, էջ 1953:
6. — Ղեւոնի Վարդապետ, 1771?—1799? — Նոյն, անդ:
7. — Մկրտիչ Սպիտակոպոս, 1800?—1804? — Կը կատարէ վերաշինուած տաճարին օծումը. — Նոյն, էջ 154:
8. — Յովհաննես Սպիտակոպոս, 1805—1829. — Իր օրով, 1828ին Մովսէս Գրիշ Կիրակոսեան կ'օրինակէ մէկ «Կերակուր Քահանայից». — Կոնիրիր, Յուցակ, էջ 26:
- Ն. ԵՊԱ. ՄՈՎԱԿԱՆ

